



# Ա Ն Ա Հ Ի Տ



խոսուած է բաժանորդագրութիւն ԵՅՔԵՆՐՈՒՐ օրջանին համար

## ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՆԸ ՊԵՏԲ Է ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՆԷ

ԱՆԱՀԻՏԸ աւարտեց իր վեցերորդ շրջանը եւ կը մտնէ եօթներորդը :

ԱՆԱՀԻՏԻ գլխաւոր նպատակն եղած է միշտ՝ նպաստել, իր ուժերուն ու միջոցներուն չափով, հայ ժողովրդին բարոյական ու մտաւորական զարգացմանը : Պիտի չարունակէ այսօր հետեւ, առաւել քան երբեք եռանդով, իր ջանքերը նուիրել այդ էական նպատակին :

Պիտի հրատարակէ 1. Խնամուած ու մանրակրկիտ ուսումնասիրութիւններ ազգային, գրական, գեղարուեստական, պատմական, իմաստասիրական, գիտական, ընկերական հարցերու վրայ : 2. Գննական ու կենսագրական յօդուածներ եւրոպական դրականութեան ու աշուխատի մեծ դէմքերու եւ յատկանշական շարժումներու մասին, եւ թարգմանութիւններ արեւմտեան գրականութեան հատրտիք էջերու : 3. Ուսումնասիրութիւններ արեւելեան զգալիութեան գեղեցիկ հաւաքումներու : 4. Բանաստեղծութիւններ, վիպակներ, կիսն ու նոր կեանքի պատկերներ, ընդհանրապէս քրոնիկներ ժամանակակից հայ գրական ու գեղարուեստական ընդունելի երեւոյթներու մասին եւն, եւն :

ԱՆԱՀԻՏԻ խմբագրութիւնն այս առիթիւ իր խորին շնորհակալութիւնը կը յայտնէ, ունի բոլոր աշխատակիցներուն որոնք հանգչան ազնուարար անակցիլ եւ այսուհետեւ ալ պիտի աջակցին իր ջանքերուն եւ որոնք թիւն այժմ կը ստուարանայ քանի մը նոր ու կարեւոր աշխատակիցներով : Մեր ծրագրին համակրող եւ մեր ստանձնած գործին կարեւորութիւնն զգացող ուրիշ լուրջ մտերք ալ՝ եթէ իրենց անկողնութիւնն ուղին բերել կցն մեր ջանքերուն, վստահ կրնան ըլլալ որ ԱՆԱՀԻՏԻ մէջ պիտի գտնեն եղբայրական հիւրընկալութիւն : ԱՆԱՀԻՏԸ ազանգամայն, անձկամիտ ու սահմանափակ հրատարակութիւն մը չէ . խմբագրութիւնն ունի իր սրտը համարումները, ձգտումները եւ ուղղութիւնը՝ ամէն տեսակ հարցերու մէջ, բայց եւ սիրով կը կնկնջընկալէ ասորեւ ձգտումներէ ներկայութեան յօդուածներ . պայմանով որ լրջութեամբ եւ անկեժմութեամբ զգացուած լլլան եւ զգական վաշխուշ ձեւով արտայայտուած : Ըն անմեղք աշխատակից միմիայն իր յօդուածին պատասխանատուութիւնն ունի :

Կը խնդրենք մեր բաժանորդներէն որ միանգամ ընդ միւս ըմբիւղանեն ԲԵՃԱՆՔԻՆԸ ԵՅ Է ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՆԷ : — Կը խնդրենք մեր զորեականներէն որ իրենց ջանքերուն մէջ ՓԵՏԻՐՅԱՆԸ ԸԼԼԱՆ որքան կարելի է :

Մեր ընթերցողներէն կամ բաժանորդներէն անոնք որ կրնա բաժանորդ գտնեն եւ քանակները կանխիկ դանձելով մեզի հասցնեն, պիտի ստանան նշխարք ԵՄԱՆԻՔԻ 1906ի բուսիկները, անոնք որ ասոր բաժանորդ գտնեն, պիտի ստանան նշխարք 1906ի եւ 1906ի ԵՄԱՆԻՔԻ 4. « Գեշիկթաշխանի Զառնի ու զորութեանը » :

# ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՆԱՀԻՏ

- Թիւ 1. — Անարդ Յրան, Նախկուրի պարտեզը, (Հատուածներ), Թարգմանեց Ա. Զօպանեան,  
Հեղինակին կենդանադրով . Դին 1 ֆրանք .
- Թիւ 2. — Ազգրէս քը Վիենիէ Բերբուածները, Հեղինակին կենդանադրով, Թարգմանեց Ա. Զօ-  
պանեան . Դին 1 ֆրանք .
- Թիւ 3. — Օմար Խաչումի Փառնակները, Ճինական ուսումնասիրութեամբ մը պարտեզէն ընա-  
զրէն Թարգմանեց Գ. Փառնակ . Դին 3 ֆրանք .

## ՀՐԱՏԱՐԱԿԱՅԻՆ ԹԻՒՆՆԵՐ «ԱՆԱՀԻՏ»-Ի

- Թիւ 1. — Նանասպե Բուլաիի Գիւանը, սիրոյ երգեր, խրատական եւ այլաբանական երգեր, պան-  
դուկաճ երգեր. Բնական ուսումնասիրութեամբ մը հրատարակեց Ա. Զօպանեան. 3. ֆր.
- Թիւ 2. — Միքէիլ Պեշկիրաշէանի Բերբուածներն ու նաւերը, Ժամօթագրութիւններով հրա-  
տարակեց Ա. Զօպանեան . 4 ֆր. 50.

## ՃԻԱՆԱՅԻՆ ԳՐԳԻՐ

LES MASSACRES D'ARMENIE, témoignage des victimes; recueil de lettres, traduites en français par A. TCHOBANIAN: préface de GEORGES CLEMENCEAU, Librairie du Mercure de France. 3 ֆր. 50

L'ARMENIE, SON HISTOIRE, SA LITTÉRATURE, SON RÔLE EN ORIENT, par A. TCHOBANIAN, avec une introduction d'ANATOLE FRANCE. Librairie du Mercure de France, 1 ֆր.

ZEITOUN, DEPUIS LES ORIGINES JUSQU'À LA GRANDE INSURRECTION DE 1895 par AGHASSI: Traduction française d'A. TCHOBANIAN: préface de VICTOR BÉRARD Librairie du Mercure de France. 3 ֆր. 50

POEMES ARMÉNIENS ANCIENS et MODERNES, traduits en français par A. TCHOBANIAN, et précédés d'une étude de GABRIEL MOUREY sur la Poésie et l'Art arméniens. 2 ֆր.

CHANTS POPULAIRES ARMÉNIENS, traduction française avec une introduction par A. TCHOBANIAN; préface de PAUL ADAM. Librairie Paul Ollendorff.

Ouvrage couronné par l'Académie Française 3 ֆր. 50

# ԱՆԱՀԻՏ Ի բաժանորդագրութեան պայմանները

Անանիսը կը հրատարակուի ամիսը անգամ մը :

Բաժանորդագրին է տարեկան 10 Ֆրանք (Ֆրանսա), 12 Ֆրանք (օտար երկրներ ,  
2 տոլար (Ամերիկա), 5 րուպլ (Ռուսիա) :  
Վեցամսեայ՝ 5 Ֆրանք (Ֆրանսա), 6 Ֆրանք (օտար երկրներ), 1 տոլար (Ամերիկա),  
3 րուպլ (Ռուսիա) :

Յօդուած եւ բաժանորդագրին դրկել հետեւեալ հասցէին ,

A. TCHOBANIAN

17, Rue La Bruyère

Paris

## « ԱՆԱՀԻՏ » Ի ԳՈՐԾԱԿԱՆՆԵՐԸ

Բազու	Տրկին Մարի Սուսզուկեանց
Ուսանող	Պարոն Գառնիկ Մաղմանեան
Գահիրէ	» Միհրան Աբգարեան
Վառնա	» Զարպէանէլեան
Ֆիլիպէ	» Թադւոր Հինգլեան
Թեհրան	» Լեւոն Ռաբայեանց (Տեսուչ Թեհրանի Հայոց երկսեռ զարդաներուն)
Երև-Սօրք	» Պետրոս Գաբրիէլեան
Ուօքեկըն	» Տ. Մասնեան
Իսթ Գէմպրիթ	» Դաբրիէլ Մուշէղեան
Իսթ Ուօթըթաուն	» Կ. Մալխասեան
Սէնթըրլ Ֆօլս	» Նշան Մինասեան
Չիքագօ	» Ս. Մուրատեան
Նեշուէ	» Յ. Արսղեան
Ուսթըր	» Մինաս Գաբրիէլեան
Ֆրէդհոն	» Գ. Նալդահեան
Դաւրէժ	» Մ. Զաքարեան
Պաթուժ	» Մաճահանեան
Ֆիլաատէլֆիա	» Մ. Մալխասեան
Նիւ Պրիթէյն	» Յ. Սալաքլեան
Փրովիտէս	» Աւագ Կաթաղեանեան
Թիֆլիս (եւ շրջակայք)	» Միհրանի Կրկեանեան (Վառձի պըքֆուլդ, տուն Եակոբեան, Խանի, N. 15)

Հարց. 9. ՅՈՂԻՍԻԱՆՈՒ, 12, Rue des Gobelins, Paris.